

աշխարհիս առաջին լեզուն է . վեց զի երթոր մարդիկ հայաստանէն ցրուեցան ու լեզուներուն խառնուելովը զանազան ազգեր ձեւացան , լոյ և իրեն ցեղը իրենց առջի տեղը մնալով՝ յայտնի է որ իրենց լեզուն անփոփոխ պահեցին որդւոց որդի , ինչպէս որ ուրիշ անգամ կըքացատրենք :

Ագամէն ինչուան՝ լոյ ինչ մարդավարութիւն կամ ինչ երեելի բան որ եղեր է , բոլորն ալ հայաստանի սահմանին մէջ եղած ալ չէնէ՝ շատը հոն և անկէ ելած են : Դրհեղեղէն ետքը ինչուան ազգաց բաժանումը , ոսէի դար ըսուած միջոցը հայաստանի մէջ անցած է անտարակոյս . և որովհետեւ մարդուսքնութիւնը քիչ մը փոխուեր էր առջինէն , ան նոր վիճակին յարմար բաներն ալ բնական է որ հոն տեղը հնարուած ըլլան : Ի՞անի որ Աստուած իրեն հաւատարիմ ժողովուրդ մը չէր ընտրած (ինչուան Արահամ) , շատ հաւանական է որ Ճշմարիտ աստուածպաշտութիւննալ հայոց մէջ մնացած ըլլայ :

Արաբելոնի խառնակութենէն ետքը՝ Հայկ՝ լոյայ թոռանը թոռը իշխանութեամբ հայաստան եկաւ , և լոյ կամ իրեն տղաքը զինքը իրենց ցեղին գլուխ ճանչցան , և իր անունովը Հայք ըսուեցան : Հայկ առջինը եղաւ որ իր ազգը պաշտպանէ ու անիրաւ բռնաւորի դէմկենայ : Այս ազգին պատմութիւնը իրմէ սկսած սեպելով սուրբ գրքէն ետքը էն հին և ստոյգ պատմութիւնն է : Հայկին աէրութիւնը իր ցեղին մէջ 1810 տարիի չափ քշելով՝ աշխարհիս վրայ էն երկայն թագաւորութիւններէն մէկը կըլլայ , մանաւանդ՝ թէ որ ամէն մեր նահապետներն ու թագաւորներն ալ Հայկայ զաւկըներէն էին , ինչպէս հաւանական է , անոր պէս երկայն յաջորդութիւն չէ եղած :

Ի՞րիստոս մեր Արգար թագաւորին գիր գրեց , ընծայ խաւրեց իր աստուածային պատկերը : Ուագաւորական գլուխներու մէջ Հայոց

թագաւորինը եղաւ առջինը՝ որ մկըրտութեան ջրովը պայծառացաւ . Թագուհիւն մէջ ալ Ի՞րիստոսի սիրոյն համար առջի արիւն թափողը եղաւ սրբուհին Ամնդուխտ :

Այսպիսի եղական պարծանքներէն զատ՝ երկրորդական ու երրորդական պարծանքներն ալ տեսնելու համար հարկ չկայ որ մէկը կարգէ դուրս ազգասիրութեան մը սրատես աչքովը նայի . միայն չափաւոր տեղեկութիւն մըն ալ ունենալով մեր ազգին քաղաքական եկեղեցական և մատենագրական պատմութեանը , մեծ համարմունք կըստանայ ազգին վրայ , ինչպէս շատ մարդու վրայ տեսնուած է , և նաև օտարազգի անձանց վրայ :

Աւ մէկը որ այսչափ աստուածատուր և բնաձիրլաւութիւնները կրնայ Ճանչնալ , կրնայ ալ մտածել՝ թէ շատ դիւրին է ասանկ կատարելութիւններ ունեցող ազգի մը իր վրայ գըտնուած կամ զուրցուած պակասութիւնները՝ աշխատելով շտկել : Ուէ որ անանկ չըլլար , ես ալ հարկ կըսեպէի աս տեղս մէկէն յիշել նաև ան պակասութիւնները որ իրաւցընէ ունինք : Բայց չէ . հիմա աւելի լաւ կըսեպէմ որ ազգերնիս իր լաւութիւնները Ճանչնայ , ետքը կամաց կամաց կատարեալ ըլլալու համար՝ Ճանչնայ իր պակսութիւններն ալ , ու նոյն տաք սրտովը շտկէ :

ԲԱՐՈՅԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Ա . ԱՎԱՐԴ չկրնար երեակայել թէ որչափ կոփիւներ , որչափ վէճեր , որչափ խոռվութիւններ կըհանդիպին աշխարհիս երեսը ամէն օր , որոնց պատճառը սւրիշ բան չէ՝ բայց եթէ իրարու խօսքին մտիկ չընել , իրարու խօսքը ծուռ հասկընալ , իրարու միտքը ծուռ մեկնել : Այսպիսի թեթև պատճառէ մը շատ անգամ ահազգին կոփւ կելլէ , կոռութողները իրարու գլուխ կըպատռեն , իրարու աչքը կը-

հանեն . Ետքը երբոր պատճառը կը-
հասկընան՝ իրենք ալ կըծիծաղին,
բայց ինչ օգուտ . անուն է նէ՝ աւրը-
ւեր է , գլուխ է նէ՝ պատռեր է , աչք է
նէ՝ ելեր է : Հետագայ դիպուածն ալ
աս բանիս խիստ աղէկ օրինակ է :

Լակազ՝ մարդուն մէկը իր չգիտ-
ցած փողոցներուն մէկուն ձամբան
կամ տեղը իմանալ ուզելով , ասոր ա-
նոր կըհարցընէ այլեայլ տեղ . բայց
իր բախտէն՝ որը ան փողոցին տեղը
չգիտցող կելլէ , որն ալ իրեն պակասա-
ւոր հնչմունքին պատճառաւը չհաս
կընար թէ ինչ անուն է տուածը :
Ուկըն ալ ասոր դիմացը մարդ . մը
կելլէ որ ամենւին իրեն պէս կակազ
է եղեր . անիկայ ասոր կըսկսի ուզած
տեղին ձամբան սորվեցընել : Հարցը-
նողը կըտեսնէ որ ան ալ իրեն հնչա-
ծին պէս բառերը վանկ վանկ կտրը-
տելով կրկնելով տագնապելով կը-
հնչէ , միտքը կըդնէ թէ անիկայ զինքը
ծաղը ընելու համար դիմացը ելեր է ,
կըսկսի տաքնալ , ոտուըները գետին
զարնել ու սրգողիլ վրան : Արհասկը-
նայ մէկալը , կընայի որ ինքզինքը ար-
դարացընէ . բայց կակազութիւնը ա-
ւելի կըսաստկանայ . աս կըկանչէ , ան
կըկանչուրուտէ , կոփւը կըմեծնայ ,
կըսկսին իրարու հետ ծեծկուիլ :
Ուրայ կըհասնի մէկ ուրիշ մը , անի-
կայ ալ կակազ . ինչ և իցէ ան եր-
կուքը իրարմէ կըբաժնէ . բայց կը-
ուիւին պատճառը հասկընալ ուզելով
երբոր անոնց հետ կըխօսի , ան եր-
կուքը կարծեն թէ ասիկայ ալ զի-
րենք ծաղը ընելու եկեր է , երկուքը
մէկէն ասոր վրայ կըփրթին , և ան-
շուշտ վայն 'ի վրան կըբերեն եղեր՝
թէ որ ուրիշ մարդիկ վրայ չհասնէին
ու չզատէին իրարմէ : Ու երջապէս ուշ
ատեն իրեք խեղձերն ալ կըհասկը-
նան որ նոյն պակասութեան տէրն են .
բարկութիւննին կանցնի , ու կըսկսին

։ Փետք :

իրենք իրենց վրայ ծիծաղիլ թէ ինչ
ալէս խաբուեր են :

Բ. Երբոր չարիք մըարգիլելը ձեռքդ
չէ , նայէ որ անկէ բարիք մը հանես
կըսեն իմաստունները . վասն զի շատ
անգամ դիպուածով այնպիսի յաջո-
ղութիւններ կըպատահին որ մարդուն
մտքէն չեն անցած . ուրեմն ևս առա-
ւել մարդու խելք բանեցընելով կըր-
նայ չարէն բարիք հանել : Դիպուա-
ծի յաջողութիւններուն կողմանէ խիստ
անուանի է հետագայ պատմութիւր :

Դպեղէս անունով երևելի պատկե-
րահանը մէկ նոր պատերազմէ դար-
ձած ձի մը նկարեց կըսեն , վիզը տըն-
կած , աչուըները կրակոտ , քթէն
մուխ հանելով , անանկ որ իրաւցընէ
պատերազմէ նոր դարձած կերենար .
կարծես թէ ամէն քայլափոխին գե-
տինը կըթնդար ոտքին տակը , և
ոտքերուն գետին դպչիլը հազիւ կը-
տեսնուէր , վրայի ձիաւորն ալ բոլոր
ուժովը հազիւ անոր կատաղութիւնը
կըզըսպէր : Ո՞իայն մնաց ան արիւնով
ներկուած բերնին լորձունքը կամ
թուքը որ սովորաբար սանձին տրո-
րելէն ու ձիուն կատաղութենէն կը-
դիզուի գունչին վրայ , և շունչ առնե-
լու ատենը կուռի , ու լուսոյ ձառա-
գայթներէն զանազան գոյններ կառ-
նէ : Ը ատ աշխատեցաւ Դպեղէս որ
ան փրփուրը բնական կերպով մընկա-
րէ , բայց գրածին չհաւնելով՝ կաւրէր
ու նորէն կըգրէր : Այրեոր տեսաւ՝ որ
յաջողելու պէս չէ , բարկութիւր չկա-
րենալով բւնել՝ բոլոր պատկերն ալ
աւրել ուզելոց . նետեց պատկերին վը-
րան սպունդը , որ վրձինները մաքրե-
լով զանազան գոյններ առեր էր . մէյ-
մալ ան սպունդը երթայ և իր ու-
զած տեղին այնպէս յարմար դպչի որ
ան արիւնախառն փրփուրը շատ գե-
ղեցիկ նկարուի վրան : Ը ատ ուրա-
խացաւ Դպեղէս աս բանիս , ու միի-
թարուեցաւիոր աշխատութիւն չգտածը
դիպուածով գտաւ :